

Դապես վճռել թէ սխալ է հայուն պահած “ուշիւնքնեն” տեղւոյս անյարմար բարդութիւնը ու կարօտ “ուժանքնեն” ուղղագրութեան “ոչ կարէին խաւսել յուժանքնենէ բազկաց իւրեանց”:

ԱՍԱՄՈՒԹ:

12. “Հաւանեցարմք դուք առնել շատ թագաւորաց”, էջ 75, ասորին ունի լճոց, լճոց (էջ 2), ուրեմն զիամ թագաւորաց. աչքի առջեւ ունենալով կ եւ Ս, Մ եւ Ս եւ Ս եւ Մ տառերու նմանութենէն ծագած բազմաթիւ վրիպագրութիւնները, վայրկեան մըն իսկ չեմ աատամիր խնդրական բառ ուղղելու եւ կարդալու “զիամ թագաւորաց”, վկայաբանութեանս թարգմանիչը ասորի բառը ուրիշ տեղեր միշտ “զիամ” կը թարգմանէ, հմմուկ թագաւորք հրաման ետուն եւ ... հարկ է զի լիցին կամ նոցա”, էջ 67, “ոչ այսուհետեւ եղեալ է ի միտս ձեր առնել զիամ թագաւորաց”, էջ 68, “ապա եթէ զիամ թագաւորաց առնեմքն, անդ, “մինչեւ առնիցէք զիամ թագաւորաց”, էջ 72 “եւ առնիցէք զիամ թագաւորաց”, էջ 74, “առնիցեն զիամ թագաւորաց”, էջ 75, “արա զիամ թագաւորաց”, էջ 78, “քանզի թագաւորք հրամայեցին, որ զիամ մեր ոչ առնէ, զարեւ մի տեսցէն”, էջ 81, “արարէք զիամ թագաւորաց”, էջ 82—83 “առնել զիամ թագաւորաց”, էջ 85:

Բաղարապետութիւն:

13. “Ի ուղարկեածութիւնն Աբայ եւ Աբդառու որդուց Զարայ”, էջ 63. այս բառն ալ իր ներկայացուցած մթին առումին համար անտարակյան, Գ. Տ է ր - Մ կ ր տ չ ե ա ն յառաջ բերած է իրեր բոլորվին նոր բառն, էջ 32, իսկ կ ո ն ի բ ե ք՝ յայտարարելով ծանօթութեան մէջ թէ բառս բառական presideny over the city. կը նշանակէ, թարգմանած է նախադասութիւնն under the mayorship of Aba (ասպ. Naba), The Guardian, էջ 227, § 1, Rahmani բնագիրը ունի այստեղ յոյն սրբաշահական պարզ տառադառութիւնը՝ յօքսէծած (էջ 2), որ միեւնոյն բառով լատիներէնի կը թարգմանուի sub strategia Abae, էջ 3: Այս յոյն բառին ուրիշ մէկ ածանցը՝ սրբաշահական պարերէնի միջնորդութեամբ անցած է հայերէնի “տառադառութայ”, տառադառութեամբ (Ակին ե ան, Եփքեմ, մեկնութիւն գործոց առաքելոց, էջ 30), որ լուսանցագրութեամբ, ինչպէս ուրիշ տեղ մատ-

նանշեցի (Հանդ. Ամս. 1922, էջ 406), մեկնուած է՝ ուղարկեած իրեր հոմանիշ “զաւրագլուխ” բառին: Վկայաբանութեանս տուած “ուղարկեած” նոր բառը հետեւաբար պիտի նշանակէ “զաւրագլառութիւն”, “գլխաւորութիւն”:

Հ. ԱՐՄԱՆԱԿԻՄ ՎԱՐԴԱՆԻԱՆ



ԲԱՐԵՔՆԵԱԿԱՆ ՆԵՐԱԲԵՐՆԵՐ

ԱԽՄԱՐԻ:

Մինչեւ “ընտրելագոյն ձեռագիրներու համատութիւնը լաւագոյն անակնկալներու ընծայելը, կը խորհիմ գաւառալեզուք իրաւունք տան գեր. Հ. Ա. Վարդանեանի՝ “դասական հայրենի մէջ օտարաձայն ախմարը սրբագրելու տիմարի:

Կաթնկեր, ծծկեր երեխայի. փոքր մանուկի տհաս հասակի համար ունինք՝

ՏՂԱՅ ՍԵՐԱՍՏԻՇ, եւ առհասարակ շատ բարբառներու յատուկ.

ՏԱՂԱՅ = Չաղայ, Թոգաթի, Ամասիոյ, Մարզուանի բարբառներուն մէջ. ինչպէս նաեւ կիւրին, Արարկիր:

ՊԼՈՒԶ — կիլիկեան բարբառներու, մասնաւորապէս Զէյթունի բարբառին մէջ.

ՏԽՄԱՅ = Տիւամար՝ Տիգրանակերտի բարբառն յատուկ՝ նոյն տղայ, փոքր մանուկ՝ երեխայ, կաթնկերնշանակութեամբ, օր. Տիւմարը կը խծայ = տղան կուլայ (խծալուր):

ՏԽՄՈՒԿ = տիւամար-ուկ՝ փաղաքշականը՝ մանկիկ:

ՏԽՄՈՒՏԻՔ = տիւամար-ուտի-ք՝ յոք նականը:

Առձեռնի եւ երից վարդապետացին մէջ ալ Տիւմարի գիմաց կը գտնենք՝ տհաս մաքու կամ հասակով նշանակութիւնը, եւ ով կիւր ըլլալ տհաս հասակով մը — եթէ ոչ կաթնկեր մը, մանուկ մը. Փնչդեռ ախմարի նշանակու-

¹ Տես. “Հ. Ամսորեայ”, 1921, թիւ 1—2, Յունուաբ. Փետրուար, էջ 109.

թիւներու կարգին փոքր մանուկի ակնարկող
ոչ մի բան չենք գտներ:

Գեր. Հօր՝ Յերսնիմեայ յառաջ բերած
ընթերցուածին մէջ՝ “Առ ի խրատելց զտակաւին
մատաղադոյսն եւ զախմարսն, ի զախմարսնը
Տիգ. կերտի բարբառին տուածով սրբագրել
— զտիւմարսն՝ իմաստի տեսակէտով ալ ար-
դարեւ այնքան պատշաճ չպիտի ըլլար. մանաւանդ
որ ախմարէն առաջ զմատաղագոյննը ալ
որոշակի ցոյց կու տայ թէ խօսքը իրօք տհաս
հասակովներու, կաթնկերներու վրայ է, եւ
ոչ թէ ախմարին տրուած նշանակութեամբ՝
(հասակաւոր) տգէտ, ուամիկ, թանձրամիտ պար-
զամիտներու վրայ:

Եւ ինչո՞ւ շատ հեռուները երթալ, երբ
Կեր. Հայրը նոյն այս ընթերցուածին ուրիշ մէկ
“Հարազատագոյն ընթերցուածը կը դնէ.” առ ի
խրատելց զտակաւին զմատաղագոյնն եւ
զկաթնակեր բարս առն արդարոյն՝ յորում
զկաթնակեր՝ կու գայ հաստատել Տիգ. կերտի
Տիմարին հարազատութիւնը եւ գեր. Հօր
սրբագրութեան աներկբայելիութիւնը. եւ որ
անգամ մըն ալ ցոյց կու տայ թէ խօսքը կաթնկեր,
ոհաս հասակովներու վրայ է եւ ոչ թէ Տիմար
= տգէտ, ուամիկ եւն-ներու վրայ: Բայց թէ
յընտիր մատենագիրս, այլ ընթերցուածներու
մէջ ախմար՝ տիւմար սրբագրել որ աստիճան
ճիշտ եւ հարազատ եղած կրնայ ըլլալ, մէզմէ
վեր կը մնայ ըսել վճռել:

Քոթենաւոր:

Գերաշնորհ Քարկէն Եպիսկոպոսի. սկզնակո՞յ
մէջ Յովշան Օձնեցու մասին խօսելու ատեն,
սիշատակութիւնը կ'ընէ անոր Ռւսուցին-Թէո-
դորոս Գրդ. Քոթենաւորի:

Քոթենաւոր՝ յն. Թոփիսինոսուով ստու-
դաբանուած ըլլալը կ'ըսէ: Երեց Վարդապետացն
ալ նոյն յն. է ըլլալը կը դնէ:

Սերասից բարբառին մէջ ունինք:

Քոթեն. — Հին լաթեր կոշտ կարկտան-
ներով գէշ կերպով, ու կարկտան-կարկտանի
վրայ կարել-կարկտել, օր. սանծին կապան
բոթէ-բոթէ կը հագնի, անանկ որ մարը (մայր
կերպարը) ինչ է, չես կրնար զատել:

Քոթանաւորիլ. — Հին ու կարկտան կոշտ
լաթեր հագնիլ, նորը ներքեւեն, հինու կար-
կտան լաթը վրայէն հագնիլ. կամ հինը ներ-
քեւեն, նորը վրայէն հագնիլ. կամ, դործի,
լուացքի ատեն հին ու կարկտան լաթ հագնիլ.

օր. “Հուլիս Հուլիսն” (Խորդ) հագեր. ըոլթան-
ուրիել է:

Քոթանաւոր. — Հին ու կարկտան, կոշտ
լաթեր հագնող: Սերաստիա Քառասնից-Ման-
կանց (Հայոց գերեզմանատունը) պահորդ մը
կար — Մկրտիչ Մարգարեան, ձմեռները կը
հագնէր հաստ ապայէ (տեղական ասուի) Խոշոր
ու տձեւ վերաբեր մը, գլուխը կնդուղով, ինք
ալ խիստ մաղեղնաւոր. Հին անապատականները
կը յիշեցնէր. ժողովուրդը Քոթանաւորը կ'անու-
անէր զանի:

Քոթուր. — Քոթելու գործողութիւնը,
Հին լաթեր կարկտանելու. օր. “ասօր ըոլթուր
կ'ընենք կոր”:

Քոթուրոս Քոթենաւորի օրերէն եւ ան-
շուշտ աւելի առաջներէն ժողովուրդի բարբառին
շուշտ շուշտ առաջներէն ունեցած սա բառերը տեղը կայ
մէջ գոյութիւն ունեցած սա բառերը երթալ վինտուելու,
յունացնելու: Որոշել՝ լեզուաբաններու կը մնայ:

Երրուսաղէմ, և Վահան Ս. Յակոբինանց,

30 Մայիս 1922:

Կ. Գլբհնեսն



ՑՆԱԽՕՍԱԿԱՆ

ՅԻՒԽԻՄ ՄԵՐՏԻՐՈՍԻ ԶՈՒՂԱՑԵՑԻՈՑ Ի ՅԵԿԻՆ ՀՆԴԿԱԾ

(ՀԱՅԳՈՅՑՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՐԵՄ Ի ՀՆԴԿԱԾՈՏԵՆ)

Երեսուն ամօք յառաջ յամսեանն
Մարտի գէպ եղեւ ինձ գնալ յԱգրա
(Agra) Հինաւուրց քաղաք վերին Հնդկաց՝
ուր ի միջի այլոց տեսի եւ զհրաշակերտն
զայն Շիրիմ, զոր Մեծ Մուղալն Շահջա-
հան կառոյց ի յաւերժական յիշատակ
իւրոյ չքնաղ եւ սիրական թագուհւոյն
Մօմ թաղ Մահալայ որ լուսով գեղոց
ատեն յաղթէր արեւու:

Հիացայ, սքսնչացայ ընդ տեսիլ հոյա-
կապ, սքսնչացառուեստ եւ յաւետ անդու-
գական Շիրիմն, որոյ աննման ճարտարա-
գական Շիրիմն, որոյ աննման ճարտարա-